

Եւ Օսմանցւոց պատերազմների եւ կեանքի մասին . առանց հայ պատմագրութեան պակասաւոր կը լինի թուած ազգերի մասին հասկացողութիւն կազմել :

Հայ եկեղեցու հոգեւոր երգերը՝ Ապաշխարութեան եւ Քրիստոսի կեանքի վերջին օրերի հետ կապուած , Ս. Մէսրովի եւ Սահակ կաթողիկոսի դործ համարուած , խոր կրօնականութեան արտայայտութիւններ են : Գրիգոր Նարեկացին իւր ազօթքներով , մեղքի խորը զիտակցութեան հետ կապուած չնորհաց վարդապետութեամբ՝ Պօղոս Առաքեալի անուան արժանի աշակերտ , եւ Աւգուստինին հաւասար եկեղեցու հայր , միայն՝ բանաստեղծական յոյզերով եւ ապրումներով արտայայտուած : Ներսէս Շնորհալին իւր հոգեւոր երգերի , տաղերի , ազօթքների բազմատեսակութեամբ , պատկերաւոր եւ խորը բանաստեղծական ստեղծագործութիւններով պատիւ կարող է բերել քրիստոնեայ ամենամեծ ազգերին եւս : Հայ բանաստեղծութեան մասին կը խօսէ մեր բարեկամ Պ. Զօսպան ևանը :

Հայ արուեստներից ճարտարապետութիւնը իւր բազմատեսակ եւ ուրոյն երեւոյթներով , Ե. Ֆ. Պարը , հայ զրչութեան եւ մանրանկարչութեան արուեստները՝ 20,000ի չափ ձեռագրով , փոքր զանձ չպիտի մատակարարեն Առաջաւոր Ասիայի քրիստոնեայ եւ մահմեդական ազգերի նոյն արուեստների եւ մշակոյթների հասկացողութեան եւ փոխյարարերութեան լուսարանութեան գործում : Հայ երաժշտութիւնը նոյնակս իւր եկեղեցական եւ ժողովրդական երեւոյթներով սկսել է հետաքրքրութիւն զարթեցնել երաժշտական աշխարհում : Այս արուեստների նշանակութեան մասին կը խօսն այսպիսի հեղինակաւոր ստեղծագործութիւններ , ինչպէս Պ. Մէյեն եւ Ամէդէ Գաստուէն :

Այս համառօտ թուումները բնորոշում են մեր անցեալ ստեղծագործութիւնը , բայց եւ պարզում մեր ներկայ ձգտումներն ու ապագայի յոյսերը հոգեւոր ստեղծագործող կեանքի մարզերում : Հայաստանի եւ մեր արտասահմանեան Հայոց ցուցաբերած հոյլը գրողների , ու արուեստագէտների՝ երաժշտութեան , նկարչութեան եւ պլաստիկայի , թատերական եւ

կինոյի եւայլն , ցայտուն ապացոյցն է մեր տոհմային հոգեկան ընդունակութեանց եւ ձգտումների :

Կրկնելով մեր չնորհակալութիւնները զիտութեան եւ արուեստի վաստակաւոր ներկայացուցիչներին իրենց բերած օժանդակութեանը համար մեր զործի մէջ , աւելացնում ենք մեր մաղթանքը . Կեցցէ՛ Քրանսխական ազնիւ եւ մեծ ժողովուրդը , որ միշտ քաղաքակրթութեան եւ մշակոյթի առաջաւոր ազգերի շարքումն է եղել զարերից ի վեր : Կեցցէ՛ այդ ազնիւ եւ հիւրընկալ ժողովրդի կառավարութիւնը , որ իւր բնիկ երկրի մէջ բարի ասպնչական է եղել մեր ժողովրդի բեկորների համար :

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՈՒՉԻ: ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԲԱՆԱՍԵՂԾՈՒԹԻՒՆՆԸ

Պարոն նախագահ , Սրբազն Հայրեր ,
Տիկիններ , Պարոններ ,

Ինչ որ կը պանծացնենք այսօր այս հանդիսաւոր տօնակատարութեամբ , ոչ միայն նշանաւոր գէպքն է Աստուածաշոնչի հոյակաց հայ զբարմանութեան , այլ եւ հիմնարկութիւնը հայ զբարմանադրութեան , վերջնական կազմաւորումն է՝ մեր երկրին մէջ՝ աղգային ամրող մշակոյթի մը , ինքնայտուկ արուեստի մը , որոնք անմիջական հետեւանքը եղան այդ մազիստրական ու բեղմնաւոր թարգմանութեան , բարոյական այն աներեւակայելի զէնքն է զոր իր ինքնութեան զիտակից զարձած հայ հողիէն ստեղծուած այդ մշակոյթը կազմեց , պահպանելու համար՝ դարերու ընթացքին՝ հակառակ այնքան յեղաշրջմանց ու աղտօներու՝ մեր ազգին զոյսութիւնը :

Նախ քան քրիստոնէութեան Հայաստանի մէջ տիրապետումը , որ տեղի ունեցաւ Դ. Պարու սկզբունք՝ դարձովը Տրդատ թագաւորին (որ աշխարհի առաջին քրիստոնեայ թագաւորին եղաւ) ու նախ քան մեր մեծ Մաշթոց-Մէսրոպի ձեռքով հայ այրուրէնի գիւտը , այն բոլոր զարերու ընթացքին ուր մեր երկերը մերթ զինուորական ու քաղաքական մեծ զօրութեան մը հասած է , աւելի իսկ մեծ քան ինչ որ ունէր

երբ քրիստոնէական հաւատքը վերջնապէս ընդդրկեց եւ մանաւանդ երբ ծնունդ տուաւ Ե. դարու մշակութային շարժման, այդ ամբողջ նախաքրիստոնէական երկար չըջանին, Հայաստանի մէջ գոյութիւն ունեցած են մեհեաններ ու պալատներ եւ այդ մեհեաններուն մէջ եղած են արձաններ ու նկարներ, եղած է երաժշտութիւն մը, ձայնական ու գործիական, երաժշտութիւն կրօնական, զինուորական, զգացական, բայց քիչ բան զիտենք հեթանոս Հայաստանի այդ արուեստագիտական արտադրութեանց մասին: Շատերն այդ հին չըջանի չէնքերէն քանդուած են արշաւանքներէ կամ երկրաշարժներէ, եւ ինչ որ կը մնայ հողին տակ՝ դեռ շատ քիչ երեւան հանուած է զեղումներով: Ու ինչ որ մեզի ծանօթ է հեթանոսական դարերու յուշարձաններէն ու արուեստի գործերէն, մէծ արժէք կը ներկայացնէ անշուշտ, բայց յաճախ օտար ազգեցութեանց կնիքը կը կրէ, ազգային զեղեցկազիտութեան մը յատկանիչները ցոյց չի տար: Գառնիի հեթանոսական մեհեանը, զոր ներոնի ժամանակակից մէր Տրդատ թագաւորն է կառուցած եւ որուն աւերակները վերջերս լրջօրէն ուսումնասիրուեցան, — երեւանի մէջ նոյն իսկ մտադիր են զայն ամբողջապէս վերահաստաել քիչ ատենէն, — այդ Գառնիի մեհեանը ուրիշ բան չէր բայց եթէ յոյն-հոռվմէտական արուեստի զեղեցկի յուշարձան մը: Մեծն Տիգրանի պատկերը կրող ոսկի եւ արծաթ հոյակապ դրամները յոյն արուեստի գործեր են: Յոյն լեզուն կը տիրէր արդէն Տիգրանի արքունիքին մէջ, — ինչպէս յետոյ, Արշակունիներու օրով, տիրեց Պարթեւաց լեզուն, պահլաւիկ պարսկէրէնը, — Տիգրան Աթէնքէն յոյն դերասաններու խումբ մը բերել տուած էր որոնք Տիգրանակերտի իր պալատին մէջ Սոփոկլի ու Եւրիփիդէսի ողբերգութիւնները կը ներկայացնէին, եւ իր Արտաւազդ որդին ինքն իսկ թատերախաղեր ու քերթուածներ կը դրէր Հոմերի լեզուին մէջ: Նոյն իսկ քրիստոնէութեան տիրապետումէն յետոյ, օտար լեզուները կը զերիշխէին Հայաստանի զեկավար դասուն մէջ, նախ քան այն գործը զոր կատարեցին Մեսրոպ վարդապետն ու Հայ ազգային եկեղեցւոյ կաթողիկոս Ասհակը, ինքնայտուուկ հայ քաղաքակրթութեան մը այդ երկու հիմնադիրները: Դաստանդութիւնը, այն զպրոցներուն մէջ որ

Տրդատ թագաւորին դարձէն յետոյ Հայաստանի մէջ հաստատուեցան, կը կատարուէր յոյն կամ ասորի լեզուով: Պատարագը կը մատուցուէր, հին ունոր Կտակարանի էջեր կը կարդացուէին այդ երկու օտար լեզուներով: Քահանաները բերանացի թարգմանութիւններով եւ կամ հայերէն մեկնարանութիւններով ժողովուրդին կը բացատրէին այդ աղօթքները եւ Սուրբ Գրքի այդ հատոււածները: Ժողովուրդը ընդհանրապէս այդ օտար լեզուները չգիտնալով, նոր կրօնքէն շատ բան չէր հասկնար. շատեր գեռ յարած կը մնային հեթանոսական չըջանի աւանդութեանց, հաւատալիքներուն, երգերուն. եւ որքան քրիստոնէական առաքելութեան մտածումով մը՝ նոյնքան հայրենասիրական խորին բնազդով մըն է որ սուրբ Մեսրոպ եւ սուրբ Սահակ իրենց ճիզզը կատարեցին՝ տալու համար իրենց ժողովուրդին մտածման արտայայտութեան ազգային գործիք մը, զայն ի վիճակի դրնելու համար Աստուծոյ խօսքը իր մայրենի լեզուովը լսելու, անոր բանալու համար ճամբան՝ Հայաստանի ժողովուրդին սրտէն, խառնուածքէն, կեանքէն բզիսած ամբողջ զրականութեան մը, արուեստի մը ստեղծման:

Միութիւնն իսկ այդ ժողովուրդին, ազդի մը մէջ ձուլումը այն զանազան ցեղերուն որ Հայաստանի բնակչութիւնը կը կազմէին, իր լրութեանը հասաւ Ե. դարու այդ կրօնական ու մշակութային շարժումէն յետոյ:

Անցուշտ կային՝ հեթանոսական չըջանի արտադրութեանց մէջ՝ օտար մշակոյթներէ փոխ առնուած բաներու հետ՝ ինքնատիպ տարրեր, տեղական նկարագիր ունեցող գործեր, ուրոնցմէ քրիստոնեաց Հայաստանին մշակոյթը մասամբ օգտուած է կազմուելու համար. զբժռագարար այդ մասին, ինչպէս կ'ըսէի քիչ առաջ, շատ անրաւական ծանօթութիւն ունինք: Ինչ որ ապահով զիտենք սակայն, այն է որ բանաւոր գեղեցկի բանաստեղծութիւն մը, որ արդէն իսկ ինքնադրուշմ տոհմային նկարագիր մը ունէր, ծաղկած է հեթանոս Հայաստանի մէջ: Եւ այդ բանաստեղծութեան բնականարար կ'ընկերանար երաժշտութիւն մը որ պէտք էր ան ալ ունենար իր ցեղային ու տեղական նկարագիրը, բայց որու վրայ ո եւ է որոշ ծանօթութիւն չունինք, որովհետեւ ոչ ոք գեռ կրցած է ցոյց տալ այն տարրերը որ այդ հին երա-

Ժշտութենէն կը մնան մեր եկեղեցական մեղեդիներուն ու մանաւանդ մեր ժողովրդական երգերուն, մեր վաղնջական պարի հղանակներուն մէջ: Այդ հեթանոսական հին բանաստեղծութենէն — ցեղարանական, դիւցազներգական, վիստային երգեր — քանի մը հատուածներ հասած են մեղի, չնորհիւ Մովսէս Խորենացիի որ զանոնք կը յիշատակէ իր Հայոց Պատմութեան մէջ — զեռ զանոնք երգողներ կային իր ատենը Հայաստանի ինչ ինչ անկիւններուն մէջ, — եւ կամ զանոնք օգտագործած է իր Պատմութեան ամբողջ առաջին դլխուն եւ Երկրորդ դլխուն որոշ մասերուն մէջ: Այդ հին բանաստեղծութիւնը, որ, բացի քանի մը պատառիկներէ, կորած է՝ աղջային զրի սրակասին հետեւանքով, մէծ զեղեցկութիւններ ունէր. ատիկա կը հաստատենք այն հատակուառներուն վրայ որ հասած են մեղի. ատոր մէկ ապացոյցն ալ կը գտնենք հայացած Աստուածաշունչին սքանչելի կերպով հապուկ ու հոփ, վայելուչ ու ներդաշնակ լեզուին մէջ:

Յոյն լեզուի ու զրականութեան հետ սերտ շփումը, Աստուածաշունչի թարգմանութեան այդ դժուար եւ փափուկ աշխատութեան մէջ, Մահակի ու Մեսրոպի եւ իրենց աշակերտներուն ձարտար ձեռքին տակ, նպաստած է հայերէնն իր կատարելութեան բարձրագոյն կէտին հասցնելու. եւ որովհետեւ մեր զրաւոր մատենադրութեան այդ հիմնադիրները միանդամայն անսխալ աղդային բնազզով ու անվրէս ճաշակով օժտուած մարդիկ էին, անոնք յաջողեցան իրենց լեզուն յունարէնի նրբութիւններով յդկելու՝ միշտ պահելով հանդերձ անոր տոհմային հարազատութիւնը, անոր ինքնայտուկ զնացքը, ողին, ճաշակը:

Այն անսահման բարոյական եւ զեղեցկան յիտական աշխարհ որ Հին ու Նոր Կատակարանին մէջ կը պարփակուին՝ թափանցելով նախ Հայ ընտրանիին մէջ, յետոյ տարածուելով Հայ ժողովուրդիին մէջ, եւ Հայմտքին նոր ուղղութիւն մը ու նոր ձեւ մը տալով՝ աստուածաշնչական բանաստեղծութեան եւ քրիստոնէական մտածման Հայ ժողովուրդի հեթանոսական բանաստեղծութեան եւ հինաւուրց ու մշտական ցեղային զրայնութեան հետ խառնուրդով, ձնունդ տուաւ ամբողջ նոր բանաստեղծութեան

մը, որ, զանազան փուլերէ անցած ըլլալով՝ Եղարէն մինչեւ մեր օրերը, հայ քնարերգութեան դարաւոր զանձը կը կազմէ:

X

Այդ կրօնական ու մտաւորական շարժումը որ Եղարուն Հայաստանի մէջ կատարուեցաւ Աստուածաշունչի թարգմանութեան հետեւանքով, իբր արդիւնք ունեցաւ ոչ միայն երեւումը եւ զարգացումը նոր բանաստեղծութեան մը, այլ եւ կազմութիւնը ամբողջ զրականութեան մը եւ ամբողջ արուեստի մը, ուր հին արեւելեան հողին, քրիստոնէական մտայնութիւնը եւ Արեւմուտքի մշակոյները կը միախառնուին, արտադրելով ամբողջութիւն մը գործերու որոնք կը կազմեն մեր զրային մշակոյթը, որու մէջ մերթ արեւելեան նօթն է որ կը գերիշիէ, ու մերթ՝ արեւմտեանը: Միւս կողմէ, այդ շարժումը հայ ժողովուրդը քրիստոնեայ ժողովուրդներու ընտանիքին վերջնականացէս կապած ըլլալով, անոր վրայ կերպով մը բերուցուց նաև ու պատմական առաքելութիւն մը, այն է քրիստոնէական աշխարհի յառաջապահն ըլլալ Արեւելքի մէջ, դերը խաղաղ տարածիչի ու զինուորի մերօրեայ աշխարհի զաղափարներուն ու ձրգուումներուն, աղատական եւ յառաջդիմական աշխարհին որ Եւրոպայի մէջ կազմուեցաւ՝ քրիստոնէական ողւոյն յոյն՝ լատին մշակոյթին հետ միացումով:

X

Մեսրոպ եւ Մահակ մէծ դրահմուտներ էին, իրենց լեզուն քաջ դիտցող եւ յոյն ու ասորի բարձր մշակոյթի մը տիրացած: Իրենց հմտութեան, իրենց ճաշակին, իրենց քերթողական զդացողութեան բաժինը մէծ է Աստուածաշունչի Հայ թարգմանութեան մը այդ յանդուդն ձեւնարկին մէջ: Պէտք է ասոր վրայ աւելցնել նաև կարեւոր բաժինը իրենց բարձրօրէն օժտուած աշակերտներուն, զոր զրկեցին Բիւզանդիոն, Աղեքսանդրիա՝ որպէսպի հելլենիտական մշակոյթին խորապէս ծանօթանան, եւ որոնք

իրենց վերադարձին հետերնին բերին Հին Կտակարանի յոյն թարգմանութեան լաւագոյն օրինակները եւ լրացուցին, յղկեցին երկու վարպետներուն ձեռքով կատարուած թարգմանութիւնը։ Բայց այս բոլորը չի բաւեր բացատրելու նրբութիւնը, ճոխութիւնը, հասունութիւնը այդ լեզուին որ այդ գրաւոր մատենագրութեան առաջին աշխատութեան մէջ կը հասնի իր զեղեցկութեան, զօրութեան եւ ներդաշնակութեան զադաթմանակէտին։ Այնհամեցած է, այդ երեւոյթը բացատրելու համար, ընդունիլ որ մեր լեզուն արդէն բաւեկան կադոււած էր, մասնաւորապէս բարբառին մէջ արարատեան հահանդին՝ որ հայ թագաւորութեան եւ Հայ Եկեղեցոյ կեզրոնասեղին էր, բարբառ զոր Սահակ եւ Մեսրոպ զործածեցին կատարելու համար Աստուածաշունչի թարգմանութիւնը եւ որ արդէն ուժի եւ նրբութեան բաւեկան բարձր աստիճանի մը հասած էր՝ դարերէ ի վեր մշակուած ու ինքնատիպ զեղեցկութիւններ պարունակող բանաւոր բանաստեղծութեան մը շնորհիւ։ Արդէն, հայացած Աստուածաշունչի լեզուին ու ոճին մէջ քերթողական կշռութեան այնպիսի խոր զգացողութիւն մը կայ, Սաղմոսներու թարգմանութիւնը մանաւանդ, ինչպէս եւ Երդ երկոցին, Յորայ զրքին եւ Աստուածաշունչի քնարերգական կամ զիւցազներգական մասերուն, այնքան ճարտարօքէն կշռաւոր արձակով մը յօրինուած է, կարելի է ըսել՝ այնքան քաղցրալուր կամ հզօր երաժշտականութեամբ մը լի աղատ ոտանաւորով, որ Աստուածաշունչի թարգմանութենէն առաջ Հայաստանի մէջ զարգացած զեղեցիկ ու ճոխ բանաւոր բանաստեղծութեան մը զոյլութիւնը ասոր մէջ նոր եւ ուժեղ փաստ մը եւս կը զտնէ։

Զկարենալով այս հակիրճ ճառին մէջ ներկայացնել ամբողջական պատկեր մը հայ բանաստեղծութեան՝ Աստուածաշունչի թարգմանութեան թուականնէն մինչեւ մեր օրերը, քանի մը բառ միայն պիտի բամբ այն զիխաւոր փուլերուն վրայ որոնցմէ անցած է ան եւ այն էտկան երեւոյթներուն վրայ զոր այդ այլադան փուլերուն մէջ զղեցած է։

Ե. զարէն մինչեւ ԺԳ. զարու սկիզբները, հայ բանաստեղծութիւնը, զրուած՝ Աստուածաշունչի թարգմանութեան դասական հայերէ-

նով, այն լեզուով ուր շարադրուեցան առաջին ինքնատիպ զործերը Կորիւնի, Եղնիկի, Ազաթանդեղոսի, Փաւաստոսի պէս հայ հեղինակներու, կրօնական կամ վարդապետական ներշնչումէ կը բզիսի, եւ կամ նուիրուած է պատմական եւ մարտիրոսագրական վիպումներու։ Բանաստեղծութիւն մը ծանրախոռն, իստակրօն, քիչ մը միալար, բայց որուն ամենէն հզօր էջերը միատիքական մտածման բարձր թոփչք մը ու ձեւի հոյակապ զեղեցկութիւն մը ունին։ Այդ շրջանի բոլոր արտագրութեանց մէջ, — շարականներ, տաղաչափուած աղօթքներ, միստիքական խոկումներ կամ սրտաղեղումներ, խրատական տաղեր, պատմական քերթուածներ, եւն, — կը գերիշխէ քրիստոնէական ողին։ Հոդ կը զտնենք քնարերգութիւն մը որ Եղբայր է Հոռմի, Աթէնքի, Բիւլանգիոնի, Անտիոքի քրիստոնէական քնարերգութեան։ Ցեղային տարրն ու արեւելեան երփնաւորումը հոն մերթ շեշտուած են զգալու եղանակին եւ մանաւանդ արտայայտութեան ձեւերուն մէջ։

Շարականներուն ու տաղերուն մէջ որոնցմէ ոմանք նոյն ինքն սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի կը վերադրուին, կը զտնենք Խաչատուր Տարօնեցիի, Կոմիտաս կաթողիկոսի, Ներսէս Շնորհալիի, Յովհաննէս Երգնկացիի եւ ուրիշ մէկ քանիներու էջեր, որոնք, Եղիշէի միստիքական զիւցազներգութեան, Մովսէս ևորենացիի քերթողական արձակով շարադրուած ինչ ինչ զրուած քներու եւ նմանօրինակ ուրիշ քանի մը արտադրութեանց հետ, կը կազմէն միջին դարու քրիստոնէական բանաստեղծութեան մեծ հաւաքածոյին իր ինքնուրոյն արժէքն ունեցող հայկական դլուխը։ Այդ Երկար ժամանակաշրջանին միստիքական բանաստեղծներուն մեծագոյնը, Գրիգոր Նարեկացին է, որ արտադրած է կշռաւոր արձակով եւ աղատ ոտանաւորով քնարերգական զործ մը, ուր զգացման խորութիւնն ու տեսլահար երեւակայութեան մը զօրութիւնը կը հաւասարին ձեւին տարօրինակ ու յանդուզն ինքնաւորութեանը։ Երբորդ «Խոսք ընդ Աստուածոյ»ին մէջ իր «ՈՂբերգութեանց Մատեան»ին, ժողովածոյ ազօթքներու, տեսլիներու, խոկումներու, զոր հայ ժողովուրդը կը մեծարէ իրը սրբազն զիրք մը եւ զոր երկար ատեն նկատած է իրը

հրաշագործ երկ մը, — Հեղինակը ինքն իսկ
այդ գիրքը կ'որակէ հետեւեալ տողերով:

«Եւ քանզի առ ամենայն հասակ տնկեցեալ
յերկրի ազգ բանականաց՝ այս պատուէր նկա-
րազրական նորոգ մատենի ողբոց նուազի, որ
զամենեցունց ունի զկրից պատահմանց նշաւակ-
եալ յիւրում պատկերի, իբր կցորդ մեծիսա-
կական կարեաց համայնից, առ բոլոր զումարս
բազմահոլով տիեզերակոյտ քրիստոնէից, առ
նախնի ժամն ժամանողաց, եւ առ երկրորդ կո-
չեցեալ չափու արբունն, առ որ ի կատարած
աւուրն կալեալ՝ սակաւածենն ծերութեամբն,
առ պարտաւորս եւ արդարս, առ ինքնարգոյ
բարձրայօնն եւ սխալեալ անձնադատ գտեալն,
առ բարիսն եւ եղենագործս, առ նկունս եւ
առ արիս, առ ստրուկս եւ ներքոյանկեալս, առ
սեպուհս եւ գերաշխարհիկս, միջակայնոց եւ
պայազատաց, շինականաց եւ տոհմականաց,
արուաց եւ իդաց, ... արքայից զոռողութեանց
ի սանձս ահաւորին ըմբռնեցելոց, միայնացե-
լոց վերնականացն խօսակցաց, ... որոց ոմանց
աղերս աղաշտանաց, եւ ոմանց խրատ բարեաց
առ զէմս աղօթից այսու մատենիւ մատակարա-
րեցի, ձեռնարկեալ հոգւոյդ զօրութեամբ կար-
դել ինձ մաղթանս բազմադիմիս, եւ ամենեցուն
սոցին խնդրուածս զթութեան մեծիդ յանդի-
ման լինել սովաւ հանապազ ...»

«Եւ արասցես զոյն ընթերցողացն ի սիրտս
յատակս՝ թժկութիւն հոգւոց եւ մաքրութիւն
յանցանաց, թողութիւն պարտուց եւ արձա-
կուրդ մեղաց կապանաց, ... ընդ համրոյը
հոչակման այսր ողբերգութեան, չորս յուսոյ
քոյ մտեալ բնակեսցէ, ... եթէ ի տիբանաց
ինչ ձանձրութենէ ոք նուազեսցի, կանդնեսցի
վերստին հաստարանաւ այս հառաչանաց՝ ի
քեզ յուսացեալ: ... եթէ անքաւելի կորստեամբ
պարտեաց՝ յանդունդս ոք խորոց իցէ ընկլուու-
եալ, Եկեսցէ ի լոյս կարթիւ այս հանրից՝ քեւ
պատուարեալ: ... եթէ անօրինութեան մըրիկ
խորտակիչ հողմոյ յանկարծ բախեսցէ դհատ-
ուածս մարմնոյ շինուածոյ մարդոյ յերկրային
ծովուս, հանդարտեսցի անդրէն դեկաւ այս
թեւոց ի քեզ պատկանեալ:»

X

ԺԳ. դարուն, կը սկսի ծաղկիլ նոր քնար-
երգութիւն մը, ոամկական հայերէնով, քնար-
երգութիւն մը դոր կը զարդացնեն ժողովրդա-
կան բանաստեղծները եւ ժողովրդական Մու-
սայէն ներչնչուող հմուտ բանաստեղծները: Այդ
բանաստեղծութիւնը որ մինչեւ ԺԲ. դարու
վերջերը փթթեցաւ, աւելի ազատ է, աւելի ըն-
տանի, աւելի ինքնենկ եւ աւելի այլազան քան
նախորդ շրջանինը: Ան նոյնքան կ'արտայալուէ
երկրաւոր կեանքի որքան անդենականի բանե-
րը, այնքան լաւ կը թարգմանէ սրտի խոյանք-
ները, մարմնոյ հրայրքները որքան հոգեկան
անչանքները: ան «արտաքին» տարրեր, նոյն
իսկ հին հեթանոսութեան մնացորդներ կը խառ-
նէ քրիստոնէական ոգիին, որ կը տիրէ միշտ,
բայց աւելի ծաղկեալ, աւելի պայծառ, աւելի
միամիտ ձեւի մը մէջ: Ան շատ աւելի արեւել-
եան է զոյնով ու չեցուով, տիբապետուած ըլ-
լալով ցեղային նօթով, տեղական Փօլքորային
երինաւորմամբ, անձնական աղաղակով: Տա-
զերը որ մեղի հասած են Ֆրիկէն, Կոստանդին
երզնկացիէն, Խաչատուր Կեշառեցիէն, Յով-
հաննէս Թլկուրանցիէն, Գրիգոր Աղթամար-
ցիէն ու մանաւանդ մեծ աշուղ Նահապետ Քու-
չակէն, են ինչ որ կայ ամենէն աւելի համեզօ-
րէն ինքնատիպ, ամենէն աւելի խորապէս Հայ՝
մեր հին բանաստեղծութեան մէջ: Կարդալէ
յետոյ Փրանսերէն թարգմանութիւնը Քուչակ-
եան աղերու փունջի մը, Կապրիէլ Մուրէ,
Փրանսացի յայտնի գրադէտն ու քննաղատը,
կ'ըսէր՝ հայ բանաստեղծութեան ու արուեստի
նուիրուած բանախօսութեան մը մէջ՝ «Պիտի
ախորժիք Նահապետ Քուչակի այս կարճ սի-
րերգներէն, համակ ցօղաթուրմ, թարմ պատ-
կերներով շողզողուն, տողորուած բնութեան
զգացումով մը որ իրապէս զմայլելի է. պիտի
ախորժիք այս զորովագին տաղիկներէն, զեղե-
ցիկ այդիներու հովանոյն տակ, թոչուններու
դայլայլին մէջ՝ այս տարփալաւ շաղփաղ-
փանքէն, ու թերեւս զանոնք լսելով պիտի ու-
նենաք այն տպաւորութիւնը զոր ես ունեցայ
զանոնք կարգալով, այսինքն պիտի դանէք ա-
տոնց մէջ արեւելեան ինքերմեծձո մը՝ Հանրի
Հայնէինէն հինդ վեց դար առաջ դրուած: Ա-
տոնք չունին Սողոմոնի երդ երգոցին մեծվա-

յելչութիւնը, բայց աւելի մտերիմ, աւելի քնք-
չօրէն հրայրքու են» :

Այդ շրջանի բանաստեղծութեան հատըն-
տիր էջերու ֆրանսերէն թարգմանութեանց
հաւաքածուները, որ երեւցան Փարիզի մէջ,
բովանդակ Փրանսական քննադատութեանէն ող-
ջունուեցան իրը յայտնութիւնը մասնայատուկ
իսկատպութիւն ու զեղեցկագիտական բարձր
արժէք ունեցող օտար բանաստեղծութեան մը :
Ու Քուչակի տաղերէն հարիւրեակի մը տաղա-
չափեալ թարգմանութիւնը զոր հրատարակեց
Հանս Պեթէկ բանաստեղծը, գերման քննադա-
տութեան ներշնչեց յօդուածներ ուր մեր մեծ
աշուղը Հաֆրզի, Սատիի, Խայեամի և Լի-
թաի - Փէկ հաւասար ու նոյն իսկ աւելի
բարձր կը դասուէր :

×

ԺԲ. դարէն մինչեւ ԺԹ. դարու երկրորդ
կէսին մէջտեղուանքը, Վենետիկ, Ս. Ղաղարու
վանքին մէջ, քանի մը հանճարեղ Մխիթար-
եաններ դասական հայերէնը իր բոլոր փայլին
և իր բոլոր զօրութեան մէջ վերակենդանացու-
ցին Հոմերի, Վիրզիլի, Ովրատիոսի, Սոփոկլի,
Միլտոնի, Ռասինի, Ֆենըլոնի, Պոսիէկի հրա-
չակերտներու հոյակապ թարգմանութիւննե-
րով : Հ. Արսէն Բագրատունի մեր ազգի հիմ-
նադիր Հայկի հերոսական զեղեցիկ աւան-
դայիկին վրայ իր մեծ ու հզօր զիւցազներ-
գութիւնը զրեց, ու Հ. Ղեւոնդ Ալիշան հրա-
տարակեց հինդ ժողովածուներն իր քերթուած-
ներուն, որոնց ոմանք մեր հին աշուղներու լեզ-
ուով շարադրուած են, բայց որոնց մէկ մասը
դասական հայերէնով զրուած են, ժողովածու-
ներ որոնց զիւցալոր կտորները իրենց հեղինակը
մեր ազգի մեծագոյն բանաստեղծներէն մին կը
կացուցանեն ու մին համաշխարհային ոռման-
թիկ քնարերգութեան ամենէն վեհօրէն ներ-
շնչեալներէն :

Վերջապէս, ԺԹ. դարու երկրորդ կէսին
և Ի. դարու սկիզբը, մինչեւ մեծ պատերազ-
մը, փթթումն է մերօրեայ բանաստեղծութեան
մը, մեր ժողովուրդի այժմեան լեզուով, բա-
նաստեղծութեան մը աւելի եւս հարուստ, ա-
զատ եւ բազմազան քան մեր հին աշուղներու-

նը, բանաստեղծութիւն երկու մեծ ճիւղի բաժ-
նուած, արեւմտեան Հայոցը, որուն մտաւոր
կեդրոնները եղան ԺԹ. դարուն՝ մինչեւ պա-
տերազմը՝ Կ. Պոլիս, Խղմիր, Վենետիկ, Փա-
րիզ, Պոսիտոն, Գահէրէ, Խնչպէս եւ Վան եւ
Խարբերդ, ու արեւելեան Հայոցը, որոնց կեդ-
րոնները եղան Թիֆլիս, Պաքու, Մոսկուա եւ
Էջմիածին, Հայ ազգային Եկեղեցւոյ աթո-
ռավայրը : Այդ բանաստեղծութիւնը, որ իր
զիւցալոր մշակներէն ոմանց մէջ ազգային Փօլ-
քլորէն կը ներշնչուի, այլոց մէջ կը կրէ՝ պատ
ու բեղմնաւոր կերպով մը՝ Եւրոպայի մերօր-
եայ մեծ քնարերգակներու, մասնաւորապէս
Փրանսացի մեծ քերթողներուն, աղդեցութիւ-
նը, կը հաշուէ ամբողջ հոյլ մը առաջնակարգ
դէմքերու, որոնց զործերը (զիւցազներգական,
քնարերգական, վարդապետական, միստիքա-
կան, նկարագրական, Երգիծական, իրազաշ-
տական, իմաստասիրական, յեղափոխական է-
ջեր), կը պատկերացնեն մեր ժողովուրդի ժա-
մանակակից կեանքը, կեղեցուած աղդի անոր
տառապանքները կ'արտայայտեն, ինչպէս եւ
անոր տենչերը, յոյսերը, պայքարները վերա-
ծնութեան մը համար անոնք կը թարգմանեն
նաեւ խորհուրդները բնութեան ու մարդկային
սրտին, կը զառնան կրօնական կամ աշխարհիկ
նիւթերու, անձնական հողերանութեան կամ
ընկերական պայքարի հարցերու շուրջ : Բա-
նաստեղծներ ինչպէս Արովեան, Պէշիկթաշ-
լեան, Թէրգեան, Դուրեան, Տէմիթիակաշեան,
Թումաննեան, Մեթեան, Վարուժան, Եարձան-
եան, Տէրեան, Զրաքեան, Մեծարենց, — ասոնք
միայն յիշելով՝ անոնց մէջն որ մեռած են —
ունին էջեր որ Եւրոպայի մերօրեայ մեծ բանաս-
տեղծներու զեղեցկագոյն զործերուն կը հաւա-
սարին :

Պատերազմէն ի վեր, սկսած է նոր շրջան
մը հայ բանաստեղծութեան՝ Խորհրդային Հա-
յաստանի Հանրապետութեան ծոցը, ինչպէս եւ
համախմբումներուն մէջ զաղթականներու
որ մեր մեծ ազգաներուն հետեւանքով, պատե-
րազմի վաղորդայնին, եկան ապաստանիլ
Փրանսա, Յունաստան, Սուրբիա, Պուլկարիա
եւ ուրիշ քանի մը երկիրներ, հայկական
Սիրիա, Պաղեստին, Հայոցը : Հայ-
կական Հանրապետութեան մայրաքաղաք Երե-

ւանին մէջ, ուր կը ծաղկի նոր բանաստեղծութիւն մը՝ յեղափոխական ոգիով, ինչպէս եւ Փարիզի, Գահիրէի, Վենետիկի, Պոսթընի, Պէյրութի մէջ, քանի մը վարպետ բանաստեղծներու կողքին որ նորանոր էջերով կը շարունակեն Թիֆացնել իրենց քնարերգական դորձը, ինչպէս Աւետիք Խսահակեան, Վահան Թէքէեան կամ Կոստան Զարեան, որ մեր ցեղին արտադրած լաւագոյն քնարերգակներն են, եւ կամ Եղիշէ Զարենց, դիւցազներգական շունչով ուժեղ բանաստեղծ, Խորհրդային Հայաստանի այժմեան աղգային կեանքի ամենէն հզօր երգիչը, այդ վարպետներուն կողքին, կ'ըսեմ, երեւան եկած են փափուկ տաղանդով երիտասարդ բանաստեղծներ, որոնք կ'ապացուցանեն Հայկական Մուսային մշտանորոդ ու միշտ բեղմնաւոր կենսունակութիւնը:

Հայ քերթողական հանճարին արտադրութեանց ամբողջութիւնը, իր բոլոր չքաններով, մարդկային քնարերգութեան զանճարանին ամենէն թանկաղին բաժիններէն մին կը կազմէ, եւ քիչ ատենէն ատոր մէկ նոր ապացոյցը պիտի տրուի, երբ լոյս տեսնէ մեծապէս ընդարձակուած նոր հրատարակութիւնը սուսերէն թարգմանուած հին ու նոր հայ բանաստեղծներու ծաղկաքաղին որ պատերազմէն քիչ առաջ Մոսկուայի մէջ երեւցած էր, Վալերի Պրիւսով բանաստեղծին զեկավարութեան տակ, եւ որ, այժմեան լաւագոյն ոուս բանաստեղծներուն աշխատակցութեամբ վերատեսուած եւ բաղմաթիւ նոր էջերով հոխացած, նոյն քաղաքին մէջ պիտի ի լոյս ընծայուի:

Հայ ժողովուրդի այդ բոլոր քերթողական ստեղծագործութիւնները, որոնք, մեր ձարտարապետութեան, մեր զարդարուեստական քանդակագործութեան հրաշակերտներուն ու մեր հին նկարագրդ ձեռագիրներու եւ մեր եկեղեցական ու ժողովրդական երաժշտութեան զեղեցկազոյն էջերուն հետ, կը կազմեն հայ Հանճարին ամենէն անճնական ու ամենէն կարեւոր նպաստը համաշխարհային մշտակոյթի դործին, իր մէկնակէտ, իր սկզբնական աղբիւր ունին այդ պատմական բոպէն որուն հաղարհին մէջ հարաւոր ապակի կեանքին արյուր, մեր դարաւոր աղգային կեանքի վնասկան ու փրկարար բոպէ, ուր մեր այրուենը կազմակերպութեան ու ուր մեր գրաքաղաքացին ու ուր մեր գրաւոր աղբէն կը տոնենք այսօր, մեր գարաւոր աղբէ, ուր մեր այրուենը կազմակերպութեան ու ուր մեր գրաքաղաքացին ու ուր մեր գրաւոր աղբէն կը տոնենք այսօր,

թիւնը հիմնուեցաւ Աստուածաշունչի թարդմանութեամբ:

Ահա ինչու Սփիւռքի Հայերը տարիէ մը ի վեր ամէն տեղ տօնախմբեցին խրոխտ ու սրտապնդիչ հրճուանքով մը, Հայրենասիրական հանդիսակաստարութեանց շարքի մը մէջ Մեսրոպի, Սահակի եւ իրենց աշակերտներուն ու յաջորդներուն նուիրական դործին հաղարհինդհարիւրամեայ տարեկարձը: Եւ ահա ինչու վերջապէս մեր հրճուանքը աւելի եւս մեծ է՝ որ այսօր՝ Փրանսական մտածման այս վեհաշուք տաճարին մէջ՝ զոր Փարիզի Համալսարանի վարչութիւնը համեցաւ մեր տրամադրութեանը տակ զնել, Փրանսացի բարձրարժէք գիտնականներու եւ մեծ արուեստագէտներու աջակցութեամբ, Փրանսական աղքի ականաւոր ներկայացուցիչի մը նախագահութեան տակ, կը տօնենք տարեկարձը գէպքի մը որ մեր պատմութեան մեծապօյն թուականն է եւ որ նաև ամենէն նշանակալից թուականներէն մին է մարդկային քաղաքակրթութեան պատմութեան:

* * *

ՃԱՌ ՓԲՈՅ. Ն. ԱԴՐԵՆՑԻ

ՀԱՅԱՑԱՌ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԸ

ԵՒ ԱՆՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Հայացած Աստուածաշունչը, որուն հազար հինդհարիւրամեակը կը տօնենք, տարեկից է լատին թարգմանութեան, որ ծանօթ է Վուլկանի անունով: Արդարեւ՝ 392ին է որ Ս. Հերոնիմոս որոշեց լատիններէնի թարգմանել հին կտակարանի երրայեցերէն բնադիրը եւ իր այդ աշխատութիւնն աւարտեց 405ին: Ճիշգ նոյն միջոցին է որ Ս. Սահակ եւ Ս. Մաշթոց կատարեցին իրենց անմահ դործը: Մաշթոցի հետազոտութիւնները՝ հայ այրուենն ստեղծելու համար, 392ին սկսուած, աւարտեցան 405ին: այս թուականին, ոչ միայն տառերը պատրաստ էին, այլ եւ Սուրբ Գիրքը, գէթ մասամբ, թարգմանուած էր արդէն:

Անոնք որ Աստուածաշունչը հայացնելու աղնիւ աշխատանքն ստանձնած էին, չէին կրնար երեւակայիւ որ իրենց դործին տարեկարձը օր